

## ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

Մ. և Մ. ՊԱՐՍԱՄՄԵՍՆ, «Կեանի եւ Արւետ», Տարեգիրք

Ե. Տարի, 1935, Փարիզ.

Այս տարի եւս տարեգրքերի շարքը բացւում է Պարսամման եղբայրների «ԿՀԱՆՔ և Արւետ»-ով, որ ահա ինձ տարի է կանոնաւոր կերպով հրատարակում է Փարիզում։ Այս հատորն էլ, ինչպէս եւ նախորդները, աչքի է զարնում խնամւած արտաքինով՝ ընտիր բուդր, մաքուր տպագրութիւն, գեղեցիկ պատկերներ (մէկը գունաւոր), ճաշակաւոր յարդարանեֆ՝ տպաւորութիւնը հանելի է բայ ամենայնի։

Բովանդակութեան տեսակետով՝ կան գրական, գեղարվեստական, պատմական՝ բանասիրական, գիտական, երգիծական բաժիններ։ «Ճոկումբերէ հոկտեմբեր» տարեկան տեսութիւն, «տարտան մասները» եւ օրացոյց։ Այս տարի աւելի հետաքրքրական է պատմական բաժինը եւ յատկապէս Ա.-ի «Ազան Որմնադրութիւնը մօտաւոր Արևելքի հայութեան մէջ» յօդիածը։

Ազան որմնադրութիւնը համաշխարհային մի երեսոյ է, որ մասնաւորապէս լայն ու խորութիւն արմատներ է ճռպէլ անգլօ-սական երկրներում։ Միայն զել անգլօ-սական մասնադրութիւնը մասնաւորապէս աւելի բան 4 միլիոն ազան որմնադրի է հաջուսամ։ «Ենցիլուսպեղիս Բրիտանիկա»-ն տարով այս ընկերութեան, կամ, ինչպէս իրենի են ասում «Եղբայրութեան» ամբողջական պատմութիւնն ու նկարագրութիւնը՝ ցոյց է տալիս եւ նրա ընկերային, բաղադրական եւ բարոյական ազդեցութիւնը համաշխարհային երեւոյըների վրա։ Թէ հայոց մէջ Ի՞րք է սկիզբն առել ա-

զան որմնադրութիւնը, ի՞նչ դեր է կատարել, դժւար է ասել։ Յայտնի է, օրինակ, որ Ազգային Սահմանադրութեան հեղինակները եւ, առհասարակ, Պոլսի 60-ական քաղաքաների սերունդը եղել է մասնաւոր ուժեղ ազդեցութեան տակ։ Ենթադրութիւն է, որ Միքայել հետին էլ գտնել է շփման մէջ նրանց հետ, քերեւս ինքն էլ՝ ազանորմնադրի։ Պարսկաստանի ազանագրական շարժման ամենին ականաւոր դէմքերից մէկը՝ Մելքոն խան աչքի ընկնող դեր է կատարել ազան որմնադրութեան մէջ։

Ա. Գ. տւել է միայն իզմիրի «Տիգրան», (1864 թ.), Պոլսի «Սէր» (1866), հայրերդի «Եփրատ» (1909), Պոլսի «Հայաստան» (1915) օրեակների համառու պատմութիւնը եւ հակիրն տեղեկութիւններ անզլիական եւ ֆրանսական այն օրեակների մասին, ուր գործել կամ դեռ գործում են հայեր։ Ա. Ֆ.-ի յօդւածը յագեցած է փաստական նիւրերով ու վաւերագրերով եւ, քեւոչ լրիւ, արժէքաւոր է հայ որմնադրութեան պատմութեան եւ կատարած դիրի լուսաբանութեան համար։ Ա. Ֆ. յիշում է եւ մի շարք յայտնի անձերի անուններ, որոնք կարեւոր դիրք են ու եցել ազան որմնադրների մէջ, Մատորէոս Մամուրեան, Մեսրոպ Նուպարեան, Արապիոն Հէքիմեան, Մկրտիչ Պէշիկը-աշլեան, Տիգրան Խոսունկեան, Գարբիէլ Նորատունկեան, Տիգրան Քէլկեան եւ ուրիշներ։ Բայց այս ամսանով,

ի հարկէ, չի սպառում թիւը այն ականաւոր հայերի, որոնք անցեալում անդամակցել են ազատ որմնադիրների օրեակներին:

Նոյն բաժնում որոշ հետաքրքրութիւն է ներկայացնում Ա. Երամեանի գրութիւնը «Աչուղ Ղուլ Յովկաննեխ»-ի մատին: Երամեանը պարսկահայ աշուղների սիրահար է երեւում եւ օգտակար աշխատանք է կատարում. դժբախտարար, իր հետազօտութիւնները սովորաբար կաղում են զիտական մէքողի կողմից: Լ. Մեսրոպի «Մամիկոնեանների շինական ծագումը» յօդւածի առաջին մասն է դրւած, ուր գեղ Մամիկոնեանների մասին խօսի չկայ. հետաքրքրականը, ի հարկէ, այս վերջին մասն է լինելու: Առաջարակ, դժւար է նպատակայարմար համարել «շարութակելի» գրութիւնները տարեգրքում:

Միւս բաժիններին մասնակցում են տօքր. Պ. Քոլուեան, Շ. Նարգաւեի, Հ. Ա. Քիպարեան, Ն. Պէշիկը աշլեան, Փ. Սամասար, Մ. Պարսամեան, Մ. Ա. Մանուկեան եւ ուրիշներ: Այս բաժինների նիւթերից, մեր հետաքրքրութեան տեսակետից, պէտք է արձանագրել Ա. Կորիկեանի «Բարիզահայ Բեմը», ուր տեղեկութիւններ են տրւած վերջին 15 տարւայ հայ քանոնքական ներկայացնումների մասին Փարիզում:

Գրական բաժինը, ամբողջապէս գրեթէ նւիրած է հայ զիւղին: Մ. Պարսամեանը շարութակում է իր վերյիշումները «մեղոնոց զիւղի» մասին: Մի գողորիկ, յուզի պատմածք է տւել Փ. Սամասարը - «Քարուրի նրազը»:

Տարեգրքի տեղեկատու մասը, դժբախտարար, այս տարի էլ թերի է: Մէկ տարւայ ընթացքում թէ՝ Հայաստանում եւ թէ արտասահմանի հայութեան մէջ «կետամֆ-»ին եւ «արւեստ»-ին վերաբերուող անազին երեւոյըները ու դէպքեր տեղի ունեցան. Պարսամեան եղբայրների տարեգրքում հազիւ ազատ արձագանքն է տեղ գտած:

«Հոկտեմբերէ Հոկտեմբեր» բաժնի «Գիրքներ եւ դէմքներ» մասում մի ժամի տող էլ նւիրած է «Վէմ»-ին: Այդ աւրիւ անհրաժեշտ ենք համարում ուղղել մի թիւթիւմացութիւն. նիշտ է, որ «Վէմ»-ը «հայերէն լեզվի միաւրեան զերմօրէն նախանձախնդիր» է, բայց նիշտ չէ, թէ «Վէմ»-ի մէջ «արեւմտսահայ բարբառով գրւած յօդւածները կը վերածեն արեւելահայերէնի». Նիշտ չէ նաև, թէ «անւանի հեղինականոր գրադմերու գործերէն մէջքերումներն ալ կենքարկւին միեւնոյն փոփոխութեան»: Բոլորպին անտեղի եւ անարդար է «Վէմ»-ին ուղղած այս մեղադրամքը, եւ այդ ոչ միայն այն պատմառով, որ ո՞չ մէկ հատիկ դէպք չկայ, որ «Վէմ»-ը ունետ հեղինակի լեզուն մէկ բարբառից միւսի փոխած լինի, այլ եւ որովհետեւ նման դէպք չի էլ կարգ պատահել: Մենք «հայերէն լեզվի միաւրեանը» համարում ենք օգտակար, ցանկալի եւ, այո՛ նաև ամխուսափելի, բայց գտնում ենք անիմաստ եւ դատապարտելի այդ նպատակով Հայաստանում գործադրուող ոստիկանական միջոցները, եւ թէ պատահմանում մերք ընթաց մերք արտայալուող ջղայնութիւնները: Գտնում ենք նաև ծիծաղելի, անհակնալի ու ամօքարեր թէ Հայաստանում եւ թէ արտասահմանում կատարւած քարգմանութիւնները «հայերէնից հայերէն» եւ բոնի հարկադրամքը գրելու այս կամ այն բարբառով: Մեզ համար երկու բարբառներն էլ հայերէն են, նոյնարծէք, միեւնոյն դիրքը եւ իրաւումքը ունեցող եւ միեւնոյն չափով հասկանալի հայութեան երկու հաստածների համար էլ: Բարբառների միացումը ժամանակի խնդիր է, որ պիտի զլուխ թերէ կեանքքը ժաղական միութեան հետ միասին: Այսօր մենք միայն հո՛գ պէտք է պատրաստենիք զալիք օրերի համար. նախագրեալներ մշակնեն, որ վաղւայ գործը դիւրանայ: Աւելին՝ ի չարէ է:

Ս. Վ. Վ.